

լուծեամբ կու գաք պատուելու մեր վարժարանը:

Երէկուան Ձեր ըրած սիրալիր ընդունելութիւնը Ռումանացի իմ ընկերներուն՝ անջնջելի պիտի մնայ մեր մաքին մէջ: Բայց այս ընդունելութիւնը ճառագայթ մ'է միայն Ձեր մեծ սիրոյն զոր կը տածէք հանդէպ մեր Ազգին: մեր պատմութեան և մեր հնախօսութեան ունեցած Ձեր խոր հմտութիւնը սիրելի ըրած են Ձեզի Հայ ազգը, տեսնելով անոր անցեալին մէջ մեր ցեղին արիութիւնը և տոկունութիւնը, առաքնութիւններ՝ որ մինչեւ այսօր կը կարգացունին ամէն տեղ ցրուած Հայութեան կեանքին մէջ:

Ռումանիոյ մէջ ցրուած Հայերն ալ ծանօթ են Ձեզի, անոնց վրայ Ձեր ցոյց տուած հոգը և խնամքը երախտագիտութեամբ լեցուցած են զմեզ՝ հանդէպ Ռուս մանիոյ վեհափառ թագաւորին, իր կառավարութեան և յատկապէս Ձեզի որ կը մարմնացնէք ամբողջ ռումանացի ուսուցչական իմաստուն ղեկավարութիւնը:

Լիայթլս ենք թէ Ձեր շնորհիւ պիտի իրականանայ մեր Տեսուչ Հօր եռանդուն փափաքը՝ վարժարանիս վկայականին համազօր ճանչցուիլը Ռումանիոյ մէջ ալ, ուր համալսարանական ուսումնին կը փափաքին շարունակել մեր երիցագոյն ընկերները որ այս տարի պիտի արժանանան Լիկէնական վկայականին: Իրենց և Ռուս մանիոյ Տէրութեան շահերը կը ստիպեն որ հոն կատարեն բարձրագոյն ուսումները փոխանակ օտար պետութեան համալսարաններուն:

Բարձրապատիւ Տէր, Դուք քիչ օրէն կը վերադառնաք այն երկիրը, որ այլեւս մերն ալ է, հոն են մեր ծնողքն և եղբայրները, հոն ստացած ենք մեր նախնական կրթութիւնը, մենք կը սիրենք անոր կլիման, անոր երկինքը, անոր բլուրներն և ջուրերը, և ի մասնաւորի անոր բնակչութիւնը որոնք զմեզ եղբայր կը ճանչնան, և մենք զիրենք կը նկատենք որպէս միւր հիւրընկալ հայրերը. տարէք մեր ողջոյն:

Ներք, տարէք մեր սրտին երախտագիտական զգացումները ի մասնաւորի անոր՝ որ հայրն ու թագաւորն է իր ժողովուրդին: Կեցցէ՛ք Բարու մեր սիրելի թագաւորը»:

Ուսչ, Եօրկա իսկապէս յուզուած՝ այդ անկեղծ և եռանդուն ուղերձէն՝ տաք սըրտով մը յայտնեց իր շնորհակալիքը, յիշեցուց իր սէրը զոր ունի Հայ ազգին հանդէպ և անոր պատմութեան և հնու-թեանց. շնորհակալ եղաւ նաեւ այն ջերմ ընդունելութեան զոր գտաւ օտար երկնքի տակ և պատանի սրտերու սիրոյ ցոյցերուն Ռումանիոյ հողին և անոր իշխող թագաւորին համար: Ուղերձը՝ որ այնքան քաղցր էր եկած իր սրտին՝ առաւ, ու քիչ վերջ պարտէզ իջած միասին կը լուսանկարուէր հոն սաներու հետ՝ այնու թանկագին յիշատակ մը թողով վարժարանին և աշակերտութեան:

— Ոչրախ ենք հոս աւելցնելու թէ Ռուս Եօրկա համաձայն իր խոստումն՝ հայրենիք վերադարձին արդէն կատարած է հարկ եղած միջամտութիւնը կրթ. Նախարար Անճէլուքո՛ւի՝ վարժարանիս վկայականին համազօրութեան համար:

Ի Ս. ՂԱԶԱՐ

Մ. — Ռ. վարժարանէն յետոյ մեծանուն Ուսուցչ.ը այցելեց նաեւ մեր մենաստանը: Թէեւ սուղ էին իր ժամերը, սակայն սիրով ունկնդրեց պահ մը վանքիս տաճարին մէջ Աւագ Ուրբաթի աննման եւ հոգեթունդ երգերը, որոնց զեղեցիկ մէկ նմոյշը, վերջերս լոյս տեսած, նուէր տրուեցաւ Ուսուցչապետին: Մեկնած պահուն մեծ փափաքով՝ որպէս հայ սրբաւկայրի յիշատակ՝ նորափթիթ բուրումնաւէտ շուշանի ծաղիկներ առաւ մեր պարտէզէն և ընտանի, զուարթ խօսակցութեան մէջ յիշեց տարիներ առաջ վանքէն իրեն նուիրուած զեղձանիկը՝ որ Հայաստանը կ'երգէր իրեն և ըսաւ թէ դեռ լաւ կ'երգէ և միանգամայն իր երգերը կը սորվեցնէ ռումէն զեղձանիկին:

ԻՄԲ.

Խորին շնորհակալութիւն կը յայտնենք Ազնիւ Պրն. ԹՈՐՈՍ ԾԱՌՄԱՆԵԱՆԻ որ վանքիս/Հայկական Մատենադարանին նուիրեց **ԼԵՕԻ** հազուագիւտ գործը

ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՏ. Ա. ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Հրտ. Գասպար Յ. Տէր-Մարգարեանի. տպ. Թիֆլիս, 1917, էջ 710)

Տպարանս կը ստանձնէ ամէն տեսակ հրատարակութիւն Հայ և Եւրոպական լեզուներով, ինչպէս նաեւ՝ վաճառականական թուղթեր, համականի, համակածրար, ֆարտեր՝ զուետիպ և պարզ, Այցետոմսեր, Պիտակներ և այլն: Այնթերի տպագրութիւն՝ մատչելի գիներով:

Բոլոր անոնք որ կը փափաքին տպարանիս նոր ԳՐԱՑՈՒՑԱԿն ունենալ՝ թող հաճին դրկել իրենց հասցէնիրը:

Բաժանորդագրուեցէք և ծառայեցէք Հայ մամուլի երիցագոյն ներկայացուցիչը՝ «Բազմալիպ»ը, վստահ ըլլալով որ մեծապէս պիտի նպաստէք հայ լեզուի և գրականութեան սրբազան դատին, հայ ցեղի անաղարտ պահպանութեան և յաւերժացումին:

“ԲԱԶՄԱՎԷՊ.Ի ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

1932 - 1933

ՆՈՐ ԼՈՅՍ, Ա. տարի 1933-4) Galata, Billur Sokak 10, Istanbul (Turquie).

ՆՈՐ ԼՈՒՐ, օրաթերթ, Ա. տարի, Galata, Billur Sokak 10, Istanbul (Turquie).

ՆՈՐ ՀԱՅԸՆ ՀԱՆՐԱ ՀԱՅՐ. ՄԻՈՒԹ. Ա. տարի, Calle Salas 496, Buenos Aires.

ՆՈՐ ՕՐ, անկախ շրթաթերթ քաղ-գր-ընկ. ԺԱ. տարի, 723 Fulton St. P. O. Box 3344 Fresno, Calif. (U. S. A.).

ՆՈՐ ՕՐ, օրաթերթ ազգ-քաղ-գր. Ժ. տարի, 20 A. Rue Vouli, Athènes (Grèce).

ՇԱՐԱԹԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, (Հայ աւետ. եկեղ. ազգեր), 152 East 34th St. New York N. Y. (U.S.A.)

ՇԱՐԺՈՒՄ, քաղ-գր-ընկերային թերթ, Գ. տարի, Galata, Kurekciler 8, Istanbul (գաղթած)

ՇԱՐԺՈՒՄ, ազգ. գր-գիտ. կիսամս. Ա. տարի (1932) Rue Villeroy, Lyon (գաղթած)

ՈՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԱՍՏՂԸ հանդէս ամսօրհայ, Ի. տարի 1931. (գաղթած) B. P. 245, Beyrouth (Liban).

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ, ղարդական ամսագիր ՄԻԹԻ- թարեան (Վիեննայի Հարց) վարժարանին. Բ. տարի, Rue Armenska 7-11, Plovdiv (Bulgarie).

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՄԱՄՈՒԼ, ազգ-հորկին և քղբին. շաբաթաթերթ Բ. տարի, Bld. Maria Louisa, 18, Sofia (Bulgarie).

ՊԱՅՔԱՐ, օրաթերթ ազգ-քաղ-գր. ԺԱ. տարի, 296 1/2 Shawmut Ave., Boston Mass. (U. S. A.).

ՊԱՏԿԵՐ, նոր սերունդին շաբ.թերթը, Ա. տարի, Ankara caddesi, Resit Efendi han 7, Istanbul (գաղթած)

ՊԱՐՏԵՋ Ա. տարի (1932-3), մանկական պարբ. Agop Marachlian, Passage Covo, Plovdiv.

ՊԻՈՆԵՐ ԿԱՆՁ, օրկան ՀԼԿԵՄ կենտկոմի, պիտ. ներական և աշակերտական վեցօրեայ թերթ, Երեւան (Պետրատ տպ.). (գաղթած)

ՊՐՈԼԵՏԱՐ, օրաթերթ, Ի. տարի Թիֆլիս.

ՊՐՈԼԵՏԱՐ, միամսեայ հորկին-քղբին-գրկին. պատ. կերպարգ. ժուրնալ (Հր. «Պրոլետ.» օրթերթ) Թիֆլիս.

ՍԱՀԱԿ - ՄԵՍՐՈՊ գր. գիտ. և զերարուեստ. կիսամսեայ, Գ. տարի. Av. Gouraud, St. Michel. Imm. Nicolas Cherayem, Beyrouth (գաղթած)

ՍԱԽԱՌՆԱԿ. տե'ս ԶԷԲԼԻՆ. Գանիբէ.

ՍԵՒԱՆ քաղ-հաս-գր. անկախ եռօրեայ, Ա. տ. (1933-4), Rue Dordon 1, Athènes.

ՍԻՈՆ, հայ ամսագիր կրօն-գրական-բանասիրական. Նոր. շրջան, Ի. տարի, Patriarcat Arménien, Jérusalem (Palestine).

ՎԱՍՏԱԿ, պարբերաթերթ առեւտր-անտես. եւ երեսմ. Galata, Rue Billur 10, Istanbul (գաղթած)

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ, քղբին-հորկին և գրական անկախ շաբաթաթերթ-խմբ Հայկ Գարազաշ, Գ. տ. Téhéran.

ՎԵՐԵԼՔ շաբաթաթերթ, Athènes (գաղթած)

ՎԷՄ երկամսեայ մշակոյթի և պատմութեան. 4 Sq. Léon de Bertalot, Courbevoie-Bécon (S).

ՎՈՍՓՈՐ գր-գեղ. շաբաթաթերթ, Ա. տ. 1933. Galata, Medrese Sokak, Istanbul. (գաղթած)

ՏԵՂԵԿԱՏՈՒ հայ համագործակց. «Թրակիա» գրամատան, Ա. տարի (1932-3) Տպ. «Մասիս», փող. Վիայեց 13, Սոֆիա:

ՏԵՂԵԿԱՏՈՒ, Մուրատ-Ռափայէլեան հայկին Աշակերտաց Միութեան, երկամսեայ, Գ. տարի, (Բ. շրջան) 49, Rue Rochecouart Paris (9e).

ՓԱՐՈՍ, հորկին և քղբին. եռօրեայ, Rakovska, 19, Plovdiv (Bulgarie).

ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ, ամսաթերթ հայ եկեղեցապարզ միութեան, Ի. տարի, P. O. Box. 786 Fresno, Calif. (U. S. A.).

ՓՈՒՆՋ, հայ և օտար գրականութեանց մանկական շաբաթաթերթ, Թ. տարի, Rue de Mex. Bloc 2, App. 12, Heliopolis, (Le Caire) (Egypte).

ՓՈՒՆՋ պարբ. գր. և գեղ. Ա. տարի (1933-4), Odos Maditou, Nea Kokinia - Le Pirée.

ԼՈՅՍ ՏԵՍԱՆ ՎԵՆԵՏԿՈՅ ՄԻԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆԷՆ

ՓՈԼ ՀԱՆՐԻ ՊՈՐՏՈՅ

ԱՆԹԱՌԱՄ ՏՐԱՊԻԶՈՆՅԻ

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻԻՆ

Էջ 337. Գինը՝ 10 ֆրանք կամ 2 Զուլից. ֆր.

Հեղինակը՝ Անթառամին բերնով՝ մանրամասն կը նկարագրէ և կը պատկերացնէ Արեւելքի անծանօթ խորշերուն մէջ կամ անմատչելի բարձրաւանդակներուն վրայ ապրող կէս վայրենի ժողովուրդներուն մտայնութիւնը, անոնց պաշտամունքը և ընտանեկան կեանքը, բարքերը, անոնց երգերը, պարերը, արուեստները եւն. որոնք կը յիշեցնեն հին նախնական սովորոյթները, - և ատկէ աւելի, վերջին համաշխարհի պատերազմի ժամանակ՝ կովկասի մէջ Հայ զօրավարներուն և զինուորներուն դիւցազնական և սխրալի արիւնքները կը պատմէ Անթառամին մեծ հօրը՝ Պետրոս Արծրունիի բերնով, որոնք այլուստ գուցէ անծանօթ պիտի մնային Եւրոպացիներուն և հայերէս շատերուն:

ՄԻԻԹԱՐԱՅ ԳՈՇԻ **ԽՐԱՏՔ ՈԳԵՇԱՀՔ** **ՍՈՓԵՐՔ ՀԱՅԿԱԿԱՆՔ ԻԳ.**

Գինը՝ 1 Զ. ֆր.

Եկեղեցական աստարիզին և Աստուծոյ ծառայութեան նըւերեալ անձանց, քահանայական կատարելութեան համար՝ ոսկեհատիկ խրատներ են: Առաջին անգամն է որ լոյս կը տեսնեն ճառերս: Յարդ անծանօթ մնացած էին: Հաստ անուրշ կերպով կիրակոս Գանձակեցիէն գիտէինք անոր գոյութիւնը:

Ս. ԵՓՐԵՄԻ ԽՈՒՐԻՆ ԱՍՈՐԻՈՅ **ԿՅՈՒՐԴՔ** **ՍՈՓԵՐՔ ՀԱՅԿԱԿԱՆՔ ԻԳ.**

Գինը՝ 1 Զ. ֆր.


Անապատի ճգնաւոր մ'է խօսողը, միանգամայն արշալոյսի շողաւիղներով պսակազարդ լրանատեղծ մը: Կենդանի պատկերներով ու զոյններով, և վառ ու բնական նըւերազգիւրներով՝ գրեթէ անմրցելի:

Հայ տաղանդաւոր և սիրուած քերթող

Թովմաս ԹԻՂԵԱՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆՑ

ՀԱԽԱՔԱԾՈՆ



ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐ

Մեծագիր և չքեղ

տպագրութիւն..

Ընդարձակ յառաջաբանով և ծանօթութիւններով
Պրմ. ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆԻ

Կը վաճառուի միմիայն Ս. Ղազարու տպարանէն.

ԳՈՆՏԱՔՃԵԱՆ Հ. ԱՆԱՆԻԱ

ԳՐՊԱՆԻ ԲԱՌԳԻՐՔ

ԳԱՂՂԻԵՐԷՆԷ ՀԱՅԵՐԷՆ
ՀԱՅԵՐԷՆԷ ԳԱՂՂԻԵՐԷՆ

Երկրորդ տպագրութիւն - նոխացած
Էջ 736: Գինը՝ 10 ֆրանք կամ 2 ֆր. Զ.

“ԵԿԱՅՔ ՀԱԽԱՍԱՑԵԱԼՔ”

ՆՄՈՅՇ ՄԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՐԲԱԶԱՆ ԵՐԱԺԵՏՈՒԹԵԱՆ
ԵՐՈՊԱԿԱՆ ԶԱՆԱԳՐՈՒԹԵԱՄԲ

ՀԱՆԳԵՐԶ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾՐՈՒԹԵԱՄԲ

(ՀԱՅ - ՅԲԱՆՍ.)

Հ. ՂԵՒՈՆԴ Վ. ՏԱՅԵԱՆԷ

Գինը՝ 3 ֆր. Զուլից.

Հրաշալի նուագ մը և բացարձակ նորութիւն՝ Հայ
երաժշտներու և երաժշտագէտներու:

THE UNCANONICAL WRITINGS **OF THE** **OLD TESTAMENT** **Found**

In the Armenian MSS. of the Library of St. Lazarus

Translated into English by

Rev. Dr. Jacques Issaverdens

Price 8 frs swiss

Մամլոյ տակ է

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆԻ

ՌՈՒՍԱՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹԻԻՆԸ

(ՍԿԶՐԻՑ ՄԻՆԶԵՆԻ 70-ԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆԸ)

Պատմա - քննադատական տեսութիւն

Մանրամասն և հետաքրքրական աշխատութիւն՝ որմէ
նմոյշներ արդէն հրատարակեցինք «Բազմավէպ»-ի մէջ:

Խորին շնորհակալութիւն կը յայտնենք Պրմ. ՀԱՅ-
ԿԱԶ ՎԱՐԳԱՆԵԱՆԻ՝ որ ազնուօրէն Ուխտիս Մատենա-
դարանին նուիրեց

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ

ԴԱՇՆԱԻՈՐԵԱԼ

ԵՐԳԵՅՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ

ՀԱՅԱՍՏ. ԱՌ. Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Տպ. Փարիզ, 1933. մեծագիր էջ 75